

Ա Վ Զ Ա Ս Տ Ա

— առաջ

ՀՈԳԻԻՆ ԱՆՄԱՀՈՒԹԻՒՆԻ.

Բարեկամս խնամով ծալլեց անձեռոցը եւ գաւաթին խորը մնացած երկու մատ գինին ծանրօրէն ըմբոշխնելէ ետք՝ թոյլ ու գոհ շեշտով մը ըսաւ.

— Տարակոյս չկայ թէ ճաշը, ամբողջ օրուան մը մտաւոր աշխատութենէն վերջ՝ բարոյական կազդուրիչ մըն է։ Հիմա, հաւասարակշռութիւնս գտած կըզդամ ու ինծի կը թուի թէ պատրաստ եմ ամենէն դրժուար հարցերը լուծելու . . . կամ գոնէ զանոնք քննելու, անոնց վրայ վիճաբանելու . . .

— Դժբաղդ բան պիտի ըլլար, պատասխանեցի, նեղանալով յղփացած մարդու այդ ինքնագոհ յայտարարութենէն, եթէ ամէն գիտունները, իմաստասէրներն ու քաղաքագէտները պէտք ունենային իրենց աշխատութիւնը յառաջ տանելու համար ճաշի ժամին սպասելու։ Գուցէ Տարուին, աջ ձեռքով ցեղերուն ծագումը ապացուցած պահուն՝ ճախով արիւնոտ պիֆթէքի մը պատառները բերանը կը տանէր եւ Քանդ քաղցրաւենին պակաս չէր ըներ քոլէն հոգիին անմահութիւնը հաստատելու համար։

— Հոգիին անմահութիւնը . . . ես չատ մտածած եմ անոր վրայ եւ միշտ քիչ մը աւելի համոզուած անոր։ Ըսեմ ձեզի թէ ինչպէս զայն կ'ըմբռնեմ, կեանքն ու Մահը երկու հակընդդէմ զօրութիւններ են որոնք յարատեւ մենամարտ մը կը մղեն։ Ամէն մարդու համար անխուսափելի այն վայրկեանին ուր Մահը կեանքին պիտի յաղթէ, ուր յաղթեց, իմացականութիւնը կը խզէ իր կապերը ժամանակին հետ եւ կ'ապրի վայրկեան մը որ թերեւս ուրիշ նայուածքով յաւիտենականութիւնն է։ Զէ՞ որ հինդ վայրկեանի քունի մը միջոցին երազներ կը տեսնենք որոնց գործողութիւնը օրեր ու տարիներու մէջ կ'անցնի . . . ժամանա՞կը։ ի՞նչ ահաւոր բան, ամենէն անըմբռնելին ամէն անըմբռնելիներուն։ ի՞նչպէս զայն երեւակայել համարձակիլ . . .

— Ես կ'երեւակայեմ զայն իբրեւ անծայր պատանք մը որ անվախճանօրէն կը փաթառի տիեզերքին դիակին վրայ։

— Բանաստեղծի երեւակայութիւն . . . Ուրեմն ընդունելով թէ այդ վայրկեանը — մահը կանխող կամ մահուան յաջորդող վայրկեանը — թերեւս յաւիտենականութիւն մըն է՝ մտածեցէ՞ք այն կեանքի՞ն — այս կեանքէն բղխած — զոր այդ յաւիտենականութիւն մէջ մեռնողը կ'ապրի։

Հարկաւ դիտէք թէ ամէն անոնք որոնք Մահուան շատ մօտը դացած ու վերադարձած են, ինչպէս ժայռի մը գագաթէն ինկողը օդին մէջէն անցած ատեն եւ խեղզուողը ջուրին մէջ սուզուած պահուն, կը պատմեն թէ որոշակի տեսած են իրենց ամբողջ կեանքին պատկերներուն անցնիւ աչքերուն առջեւէն եւ շած են իրենց ծննդավայր դիւղին զանգակատան զօղանջէն միջեւ մեռած ծնողքնուն ձայնին վերջին արձագանզը: Ի՞նչ կայ ուրեմն տարօրինակ որ «յաւիտենական վայրկեանին» մէջ միտքը անվերջ յիշէ իր կեանքը, շարունակական, հանդարտ ու անկողմնակալ կերպով յիշէ ու տառապի եթէ անիկա դէշ եղած է, հրճուի՛ եթէ աղէկ անցած է: «Արքայութիւնն» ու «Դժոխքը» ուրիշ բան չեն եւ տարակոյս չունիմ որ Մահուան չա՛տ մօտեցած մարդ մըն է որ առաջին անգամ խօսած է անոնց վրայ:

— Բայց ատիկա նոր է, ըսի յափշտակուած: Ի՞նչո՞ւ չէք մշակեր, ի՞նչո՞ւ չէք գրեր:

— Ընդունեցէք որ մարդ հպարտ ու գոհ ըլլալու պատճառ ունի երբ իր հայրերուն իմացականութիւնը — հաւատքը — կը բացատրէ ու կը հաստատէ: Եւ ըսել թէ կա՛ն որոնք տիեղերքին մէջ անպատճառ նորութիւն մը գտնել կ'ուղեն, իբրեւ թէ Յաւիտենականութիւնը միակ ձշմարտութեան միլիոնաւոր անգամ կրկնութիւնը չ'ըլլար... կ'ուղէի՞ք որ գրեմ, ի՞նչո՞ւ համար. ժողովուրդը լուսաւորելո՞ւ. բայց անիկա պէտք չունի լուսաւորութեան. հաւատքը որ կոյր չէ — քանի որ բնական, բնազդական է — կը բաւէ իրեն: Իմ մասիս, ևս գոհ եմ ժամանակիս մեծագոյն մասը յատկացնելով գործիս՝ ի՞նչ որ պարտքիս կատարումը կը նկատեմ՝ եւ միւս մէկ փոքր մասը, ի՞նչպէս ճաշէ-ետքը — ձեր հեղնած ճաշէ-ետքը — եւ քնանալէ առաջ, պղտիկ կէս ժամ մը, ժախսելով մտքիս խուղարկումներուն...

— Բայց Զեր ամբողջ պարտքին կատարումը պէտք էր նկատէիք Զեր խուղարկումները հետապնդելը, Զեր անձնական գործը առընդմէջ եւ գոնհիկ կարեւորութիւն մը միայն ունի: Եթէ ձշմարիտ համոզուած մը ըլլայիք, ի՞նչպէս կ'ըսէք, պիտի ձդէիք գործերնիդ ու պիտի նուիրէիք ինքինքնիդ ամբողջովին ձեր սիրելի զաղափարներուն, զանոնք տարածելու համար պիտի գրէիք, պիտի կոռւէիք...

— Կոռւի՞լ. բայց չէք դիտեր որ ևս կոռւիլ չեմ կրնար: Իմ վարդապետութիւնս չքանդեր այլ կը հաստատէ: Ես ինձի համար պէտքը կըզգամ բացատրելու հաւատքը միամիտ ժողովուրդին որուն մաս կը կազմեմ եւ որ ա՛ն չը բացատրեր: Յետոյ, ուրիշ պատճառ մը որուն համար ինքինքս չեմ լքեր Փիլիսոփայութեան դիրկը — հակառակ ծայրայեղ հակումիս որ յաճախ կը դրդէ անոր — իմացականութեանս համար երկիւղս է: Միշտ կը ջանամ դրականով, չօշափելիով հաւասարակշուլ Անծանօթին վրայ ծոած միտքս, Անծանօթին որ տիեղերքին մէջ անհուն ու մութ ակօսներ կը փորէ, Անծանօթին՝ ի՞նչպէս ժամանակը, կեանքն ու մահը....